

ՀԱՅԵՄԸՐԵՒՆ

ՊԵՏԵԿԻ ԳԵՏՏԵԼԵՑ

ՀԵՏՈՒՐ 6

»»»ԴԵԿԱՍԵՄԸՐԵՒՆ 1.1845»»

ԹԻՒ 66

Կողմանունի հը օր ԲԵ ԵՐՊԻՐ-ՌԱ մ=շ:

Կաղանդի մը օր՝ Տեղբառաւրկի փողոցները բարսրովին ծածկուած էին քանի մը ոտնաւափ ձիւնով : Գետելը սառելը էին, ու ձիւրը և կառքերը գեղեցիկ զարդարուած, անգագար երթևեկութիւն կընէին ան նոյն աեղէն՝ ուսկից քիչ մը ատեն առաջ նաւերը կանցնէին հողմալից առագաստներով : Փողոցներէն ալ հազարաւոր բալխիներ կըսանէին, որոնք սրամիս նետերուապէս կերթային սառերուն վրայ . անանկ որ քանի մը փարսախ* հեռու տեղուանքը քանի մը քառորդներու մէջ կերթացուէր : Ո երջապէս լորոր ասքաները մարդուամիտքը կէպէտ էին սալմսուերգուին առ խօսքերը, թէ՝ “Դն բուրդի պէտ ձիւն կուտայ, ու եղեամը մախիրի պէս կըսանէ : Իր սառը կառուանկներու պէտ կընեատէ, ու անոր ցուրտին դէմ օվ կրնայ կինալ” : Սառն, Ճխէ . 16, 17 : Հայց կըսէ նաև նախունիւաց համարին մէջ, “Դն իր Խօսքը երկրի մէջ կըսերիէ, իր Խօսքը շատ շուառվ կըվազէ . Համար 15) : Եհա այսպէս եղաւ ան նոյն օրը : Դանզի աս ցրտասառաց երկրիս մէջ կան նաև այնպիսի սրտեր՝ որ Քրիստոսի սրով վառեր ու բորբոքեր են : Սանցմէ երկու հօգի միաբանեցան ու մոքելնին դրին որ աս Կաղանդին օրը ուրախութեամբ անցունեն . վասն օրոյ օրոշեցին որ զեօսանալը երթան . բայց այնպիսի զեօսանքի մը որ անիկայ անցնելէն ետեւ ալ անոր յիշատակը քաղցր ըլայ իրենց, ու մահուան անկողինին վրայ ալ կարող ըլլան յիշել և բերիութիւն մը զդալ . . . : Ալեքի ընթերցող, ինչու համար կամկ ասիր աս տեղս . ինչու մանրաւ սկսեցիր . միթէ աս պատմութիւնը միտք ձդեց անցած կալանդի մը օր, որ բոլըրովին տարբեր կերպով անցուցեր ես գուն : Թէ որ ասանէ է նէ, աղէկէ կընէս որ կըսրտմիս, բայց ալ աւելի աղէկէ որ արտասուալից աջօք աղաղակիսատ Տէր ըսելով :

Զնչէ Տէր իմ անցեալ օրերուա արաւը,
Ու մնացած իմ կեանքիս գուն ուղղէ քայլերը :

Դանկ հիմա մեր նորահասակ քրիստոնեաներուն, և ուրախալից օրուանը՝ որ կըսորհէին ունենալը : Մոնք հարիւր օրինակ և, որ կատկարան ծախուատին, և զգութութեամբ ծրաբերով զանոնք իրենց

*ՈՐէ է ժամանակը էրեւ հուն է :

6 7

բալիսիրին մէջ գրին : Գամետուեցան իրենց մուշակներուն մէջ և անմիջապէս ճամբայ ելլելով կըսահէին կերթային արագընթաց նետի մը պէս գէպի մեծկակ զիւղ մը որ քանի մը փարսախ հեռու էր քաղաքէն : Հաղիւ թէ հոն հասեր էին ասոնք, որ ձայն մը ելաւ գեղացւոց մէջ, թէ “երկու օտարական եկեր են ու հետերնին բերեր են Ասուուծոյ Գիրքը” : Ես աւետիսը իսկցն մէկ խրճիթէն մէկալը հասնելով, ամեն մարդ մէծ ու բախութեան մէջ էր : Երբէք այսպիսի լուր մը լած չէին անոնք, երբէք Մոսուուծոյ Խօսքը անոնց տարած չէր մէկը : Խեղճ մարդիկները կը փափագէին որ ան պատուական զրբերուն մէկը ծախուառնեն, ոմանք ալ չէին համարձակեր աշքերնին վերցնելու ու գրբերուն վրայ նայելու, քանզի ստակ չունէին որ վճարին : Բայց երկու օտարականները եկած չէին որ աս զանձը վաճառելով ստակ շահէին . հապա կաղանդի ընծաներ էին անոնք, որ աս խղճալի մարդոցը տալու համար բերեր էին . և ի՞նչ աւելի աղէկէ ընծան կրնային արգեօք բերել անոնց, քան որչափ մեր Տէրովը Յիսուս Քրիստոսի Մւետարանը :

Եւ օրովհետեւ գեռ քանի մը հատ և, որ Կտակարան մնացեր էր բովիրնին, աս բարեպաշտ երիտասարդները անկեց ելան և գացին ուրիշ մերձակայ փաքրիկ գիւղ մը : Դն նոյն տեղը իսել մը անձննիք տեսան ներսի կողմերու բնակիներէն, որոնք եկեր էին որ ձմեռը ան գեղը անցընեն, և թշուառութեամբ իրենց ապրուստը ձարեն մաշվաճառութիւն ընելով : Իրաւ ասնք կարդալ դիտէին, բայց ի՞նչ օգուտ որ Մատուածացունչ չունէին : Երբոր օտարականները երևան հանեցին իրենց ձեռքը մնացած զանձը, գեղացիները մէծ զարմաներով անոնց բոլըրակը ժողվուեցան, ու ձեան վրայ ծունկի վրայ եկած կըսնդիրէին որ աս կենաց հացէն պատու մը լնդունին . “Ո՞չ, տուէք մեղի, կըսէին, Մոսուուծոյ Գիրքը . մենք աղքատ եմք, ստակ չունիմք որ հատուցանեմք . բայց բնտանեաց աէք եմք, հոգի ունիմք : Վղէ, տուէք մեղի մեր Տէրովը Յիսուս Քրիստոսի Մւետարանը” : Դժբաղկարար քանի մը օրինակ միայն մնացեր էր, և հարկ եղաւ բաժնել զանոնք առանց կարող ըլլալու վամենքին ալ հաճեցունել :

Վապա ետ գարձան երիտասարդները պարապալիրով բայց որտերնին սուրբ ինդութեամբ

լեցուն . և ան իրիկունը զանոնք աեսնովները ստիպուեցան ըսել ինքնին . “ Այս երջանիկ մարդիկներ, անշուշտ ասոնք աղջկէ կաղանդ մը անցուեցեր են ” :

Հինգ ամիսէն ետքը , աս ճամբորդութիւնը խնդութեան աղբիւր մը եղաւ իրենց : Երիտասարդ քրիստոնեաններէն մէկուն , գեղացի մը աեսութիւն ընելու եկաւ և ըստու անոր . “ Եէր , ես անոնց մէկն եմ , որոնց որ գուք գրեր ընծայ տուիք կաղանդին օրը : Հիմա եկեր եմ ես որ բոլոր իմ գրացիներուն կողմանէ շնորհակալ ըլլամ ձեղի : Ահ , Տէր իմ , շատ ընտանիքներ երջանիկ ըրիք գուք . վասն զի անանկ զիրք մը ընծայ տուիք մէզի , որ Փրկչին մերց Տէր Յիսուսի վրայով կըխօսի ” : Անզար է պատմել թէ ինչ ինդութեան մէջ էր երիտասարդը , և թէ ինչպէս իր սիրոը ելած կըվառէր կըբօրբռքէր անոր ներսի դին : Անշուշտ բոլոր աշխարհ շուտով կը լցուէր Վասուածդիտութեամբ , թէ որ Ք. քիստուի ամէն աշակերտները այսպիսի զգացմոնկներ ունենային :

Անթերցող , ինչո՞ւ համար քու սիրտգ և իմս նոյն կրակովը վառուած չեն :

Առեւն ընաներուն բնադրունեանցը :

Ոչյուրոս Սաքքոն Հուղվմէալաւտն եւ բնելի Յոտուածարանը և միանդամայն սրբաթնիքը՝ յամին 1254ին ատենները գիրք մը հրատարակեց , որուն մէջ վերցիշեալ քրիստոնէից դէմ կըխօսի հերեւուիկոս համարէնով զանոնք : Հետեւեալ խօսքերը իր գիրքէն բաղեցինք , քանի մը ծանօթութիւններ աւելցունուիլ :

“ Այս ամէն աղանդներուն մէջ որ մինչեւ հիմա ելած են ու տակաւին կան , Հուղվմայ եկեղեցին ամենէն վնասակարը Անձնանիք* ըստածներուն աղանդն է . և աս իրեք պատճառով : Վասահնը ան է որ աս աղանդը աւելի հիմ ատենէ , ի վեր կայ . քանզի ոմանք կըսեն թէ Ուղեւսարոսի ատենէն է անոր սկիզբը , և ուրիշները թէ Յոտքեալներուն ատենէն : Երկրորդը ան է որ աւելի

* Վասն թշնամինեւը ասէց զատ որիւ առաններ աւ կուտայն իրենց ինչպէս Նվագեցիք՝ Պուհեմայքիք , Ավլունցիք են , իրենց բնակած աւելուրուն համեմատ , կամ Պետրոպահիւսանը , Հենրիկէանը , Ուիլիմիւսանը և այլն , իրենց երեկիք քարոզիչներուն անուանցը համեմատ : “ Ամսապէս Գիտանը բայց մէջ օրորիք փետք կատանանէն , որովհետու իրենց գէմ հարածու եղած ատենը անտառները կըբախէն : Ութիւ զանազան եղիբներուն մէջ ծաղրաբառութեալք Ամժարոս կըլունէն , որ Յունարէն բառ մըն է , և կընշանակէ մարուք :

† Ոչյուրոսէն զառ՝ Յուղաննէս Ք. ամբիան Ճիզ- վեթը , Գովինիէր , Յուկուրոս Պամինը վանականը , և ու- րի Հառումէաբաւան հեղինակները կըխօսութիւնն թէ՝ ա- սոնց երը հեղինակութիւնն գառնապն զիտուած չէ . ուստի յայսնի է թէ՝ անոնց սկզբանաւորութիւնը Ասպերոց ատենէն է : Ալպեսն լեռներուն քրիստոնեաններն աւ կըհաստանէն թէ իրենց անանիքները Հուղվմայից քրիստոնեայ էն , որոնք Կու- րոն կայսեր հակածման ատենը Ալպեսն լեռները փափէր են :

ընդհանուր է . քանզի երկրիս վրայ զրեթէ անուշ չկայ որ աս աղանդը չգտանուի : Երբորդ պատճառն ան է որ բոլոր ուրիշ աղանդները ու վաղի հայ- հյութիւններ ընելով Վասություն գէր լուսնակ կըզարհութեաններն , իսկ ասանք թի է էօնեանք շատ բարեպաշտ կերենան , քանզի մարդոց աշնչը արդար վարք ունին , և Վասություն վրայով ուղա- միտ գալափարներ ունին :

“ Դշմարիս կըսեմ որ անոնցմէ մէկը՝ ձմեռուան մէջ գիշերով Խասա ըստած գետէն ըզալով ան- ցաւ , մեր կրօնակիցներուն մէկը իրեն հաւատ- քին գարձունելու համար : Վս բանիս մէջ մե- ղադանաց արժանին ուղղափառ հաւատոյ վար- դապետները՝ որ ծալ ըլլալով այնքան նախան- ձաւոր չեն ուղղափառ հաւատոյ ճշնարտութեա- նը համար , որչափ որ աս անիրաւները նախան- ձաւոր են իրենց անհաւատութեան մօլու- թեանը համար :

“ Վասնք Հին և Կոր Կատարանները աշխար- հաբառ լեզուով թարգմանուած ունին : “ Վէկ տգէտ գեղացի մը տեսայ որ Յովին պատճու- թիւնը բառ առ բառ թիւնան սորված կըսէր , և շատերը կան որ բոլոր Կոր Կատարանը բե- րան սորված դիւնեն :

“ Վասնք Վասիններէն լեզուով աշօթք չեն ը- ներ , չար և գէշ մարդիկը եկեղեցին անգամ չեն ընդուններ , Աուրը Գրոց վկայութիւններովը չշատաստուած քարոզները առասպելը բաններ կը սեպէն , և կըսէն թէ Աուրը Գիրքը աշխարհա- բառ լեզուով նոյնչափ աղէկ է որչափ որ Վա- տիններէնը . եկեղեցւոյ խորհութիւնները աշխար- հաբառ լեզուով կըմատակարարէն . Աուրը երը բարեխօս չեն բաններ և անոնց երկրպատութիւնն չեն ըներ , այլ միայն Յոտքություն երկիրպատու- թիւնն է : Կըսուստովանին թէ քաւարան չկըսէր կըսէր , և կըչաւատան միայն երկու տեղեր ըլ- լալուն , թի երկինքը արդարներուն համար , և գը- ժուկը մեղաւորներուն համար :

“ Վս հերեափոսնները իրենց վարքերէն և խօս- քերէն կրծանցուին . քանզի համեստ վարք մը ունին , իրենց հագուստը պարկեցտ է և չափաւոր : Հարստութիւն գիգելու չեն աշխատիր , այլ հարկաւոր եղածներով կըբաւականանան . նմա- նապէս ողջախոչ են , ուսելքի խմելիքի կողմանէ բարեխառն են . ոչ գիննետուն կերպան , ոչ կա- քաւի տեղերը , ոչ ալ ուրիշ աշխարհ հային անոսի զուարձանալու տեղերը , անձերնին կըզապէն որ չըարկանան , ամէն ատեն կըսորվին կամ կըսոր- վեցունեն . խելզկատակութիւնն է , մարդ բամբա- սելէ և ունայն խօսակցութիւններէ կըփախչին , սուտ չեն խօսիր և երդում չեն ըներ :

Վաւտարանին օրէնքէն տարբեր ըլլալը , միայն աս երկու խօսպը փոխելուն վրայ կըկայանայ : Օ- բէնքը կըսէ . “ Պործէ որ ապրիս ” : Վաւտարանը կըսէ . “ Վպրէ որ գործէն ” :



Անտեղաստ առաջին աւելու, Հայեաս գերին կը այս :

Անտեղնախ պղտի քաղաք մըն է՝ և էդ գեւ
տին բէրանը՝ Հռանուսի Ճախի կողմին եւ
զէրքը շինուած, լեւներու մէջ . որ իր
հնութեամբը և իր շէնքերուն աւելակնեւ
լովք զարմանալի տեսք մը ունի :

Կելարիս կըխոսի Ծննդերնախի վրա
յով, իր “Օսանօթութիւն հին քաղաքաց”¹
անունով գրքին մէջ, ուր տեղ կըսէ թէ
հուզվմէական տէրութեանը վերաբերեաւ
քաղքներուն մէկն էր : (Օգոստաս Կեսարի
թագաւորութեան ժամանակը, Դմուսիոս
Գերմանիկոս կանգնեց հոն ան յիսուն աշ-
տարակներէն մէկը, որոնցով հուչակաւոր
եղաւ աս քաղաքը, և որն որ Կիվիլիս Պա-
դավացի զօրապետը կողձանեց, Պաղքայ
կայսեր ղէմ ապստամբելով :

Միջն դարուն շատ ծաղկած էր աս քա-
ղաքը, և նոյն վիճակին մէջ մնաց ինչուան
Դրէվէզի կայսրընտիվներուն ձեռքը անց-
նելը : Ատքը Գողնիայի կայսրընտիվնե-
րուն տրուեցաւ, որոնք իրենց կառավարու-
թեան ժողովը հաստատեցին հոն . և ասի-
կայ տեւեց ինչուան որ Ծննդերնախ Պաղ-
զիայի տէրութեան յանձնուեցաւ : Համին
1632, Սուէդացիները յարձակմամբ ասին
և կողոպտեցին աս քաղաքը . նմանապէ՛
Պաղզիացիք ալ աս կերպով վերստին
տիրապետեցին անոր 1633ին : Ծն նոյն տա-
րին հըկիզութիւն մը պատահէցաւ հոն, և
միայն եօթանասունը չոլս տուն կըսկէն ա-
զատեցան :

Անտեղնախի շըջապատ պարիսպները

գեռ կը կենան, իրենց տասմուշոլա աշտա-
րակներով . բայց օրէ լու օրէ անոնց քարելը
իյնալու վրայ են, և հաղիւ թէ հիւսիսա-
յին հովերէն կը պահպանէն քանի մը փոք-
րիկ պարտէզներ , ու աշտարակներն ալ
պարտիզպաններու բնակարան եղած են :
Վրեմտեան կողմի փոքրիկ դղեակը՝ որ քա-
ղաքը կը պաշտպանէր , բոլորովին աւերակ
դարձած է : Զիւաւոր զօրաց բնակարանը՝
որ քիչ մը հետուէն ալ կը տեսնուի , եկե-
ղեցի էլ ատենօք՝ զոթացւոց ճարտարապե-
տութեամբը շնուրած չորեքտասաններորդ
դարուն : Ենտէրնախի զբանը մօտ երեւելի
շէնքի մը մնացորդները կը տեսնուին , որ
քաղաքիս եալիսկոպոսարանին տեղն է . նը-
մանապէս պղտի բլուրի մը առջև աշտարակ
մը կոյ երեքտասաններորդ դարուն շնուրած ,
վրան մէկ ուրիշ աշտարակով մը , և ութ-
անկիւնի կոնսաճե տանիքով . աս . շէնքին
պատերը ճեղուած , կամարը և սանդուխ-
ները փլուած են : Հետաքըքական շէնք
մըն ալ իր ժողովրդապետական եկեղեցին
է , որ մետասաններորդ դարուն շնուրեր է :
Եկեղեցւոյ ճակատը խորաքանդակ նկար-
ուած է Յիսուս ծնկան վրայ իր քարչարա-
նաց գործիքներուն առջելը . ու տակն ալ
աստանկ գրուած լուտիններէն . «Ո՞վ դուք որ
աս ճամբայէն կոնցնիք , դարձէք նայե-
ցէք , և տեսէք թէ իմ ցաւիս նման ուրիշ
ցաւ մըն ալ կայ արդեօք» : Ուզ+ Երեւ .
առ . 12 :

ԽԵՂԵՑԻ ՀԵՂԵՑԻ ՏԱՐ:

Վնդիայի Աւէսթըն գիւղին եկեղեցին
չորեքտասաններորդ դարուն շնուրած , 1630
ին կայցակէն վնասեցաւ , և հիմա տասը
տարի կայ որ մէյմըն ալ նոյն դիսլուածը
կրեց : Թէ իր հնութենէն ու թէ յիշուած
երկու զիվուածներէն , Հիւսիսային կողմի
պատը իր ուղղահայեցաց զծէն 19 մատնա-
չափ դէպ ՚ի-գուրս ցցուեր էր , որ ան շէն-
քին բոլորովին կործանման նշանը կը ցու-
ցունէր : Ես պատը ճարտարապետի մը խը-
նամքովը իր առջի տեղը բերուեցաւ , ո-
րուն ննչպէս կատարուիլը հոս տեղ կը
պատմեմք : Եկեղեցւոյն երկու պատերէն
դիմացէ դիմաց երեք հատ հաստը երկաթէ

ձողել՝ անցուցին , որոնց պատէն զուրա-
ցցուած ծայրերը պատուամի ձեսվ՝ շնու-
րած էին : Յետոյ ան ձողերուն տակը՝ մէկ
պատէն մինչեւ մէկալը երկաթէ կրակարան-
ներ զրին մէջնին կրակ վասած . երկաթէ
ձողերը տարցածնուն պէս սկսան կամաց
կամաց երկնեալ և ծայրերնին երկու կողմի
պատերէն դուրս ելլէլ . անտառներ ձողե-
րուն ծայրերէն պատամներ անցունելով
պատմին վրայ հաստատ սխմեցին գնոննք :
Երբոր կրակը ետ առնեուեցաւ , երկաթնե-
րը ննչպէս որ առաջ կամաց կամաց
երկնցեր էին , անտառնկ ալ սկսան կամաց
կամաց քաշուիլ , բայց որովհետեւ պատէ-
րէն դուրս ցցուած ծայրերը չէին կրնար
ներս քաշուիլ , վասնորոյ ձողերուն ներակ-
մասերը քաշուած ատեննը ան վնասուած
պատմ ալ մէկ տեղ կը քաշուէր . և առ գործ
ձողութիւնս չորս անդամ կրկնուելով պա-
տը իր առջի տեղը եկաւ :

ՕՐԾՅԱՆԱԼ ԺԱՅԱԿԱՐ :

Ուստիոյ Ռէգրագուրկ քաւարին Պիտու-
թեանց ճեմարանին մէջ , հակեթի մեծու-
թեամբ զարնող ժամացոյ մը կայ : Ո՞չ տեղը
շնուրած է Փրկչի գերեզմանը դրանը բերանը
դրուած մէծ քարովը , ու նաև քովը կեցած պա-
հապաններովք : Երբոր աս ժամացոյցին գեղեց-
կութեանը վրայ զիսյլելով կը նայիս , մէյմըն ալ
յանկարծ զարնելու ժամը գովով քարը մէկ դէ-
կերթայ , պահապանները վար կը նանարհին ,
հրեշտակները կերւան , կնիկները կը մտնեն գե-
րեզմանը , ու Օտակի երեկոյին Յունաց Երե-
ղեցին կարգացուած նոյն երգը կը լսուի :

ԿԵՐՊՈ-ԵԼՅԱՆ ՅԱԿԱՐԸ-ԴԵ-ՆԱՐ :

Պիտութեանը օգտին հետեւեալ օրինակը՝ օ-
րագրէ մը առնուած է : Օմելին մը զիպուածով
քսան ուոք խորութիւն ունեցող հորի մը մէջ ին-
կաւ : Հայելի մը բռնելով հորին բերանը , ա-
րեւն . Ճռագայթը հօրին մէջը արտեցաւ որ
մինչեւ տակը երեւաց ու նաև զմելին ալ որ հոն
կեցած էր . յետոյ ձողի մը ծայր մագնիս մը
հաստատելով , հօրը երկնցուցին և զմելին վեր
առին :

Են որ ուրիշի մը ունեցածին կը փափաքի , շատ
հաւասական է թէ պիտի հասրաանար անով ,
թէ որ ինքը ունենար ան բանը :

ԱՐԵՎԵԴ :

Խաղողածութեան Անուշան :

Գլուխ մօ. և վերջին

Վշթք առ սուրբ Եղբարդութիւնն :

Վկա ամենապատուական Տէց Յիսուս, ինչպէս առաստ է քու բարութիւնդ, ինչպէս զիսյլէլք քաղցրութիւն ունի քու ողորմութիւնդ ան ամենուն որ քեզ կըխընդ, ընդ ու քեզի կըփափաքին : Ո՛վ Յիսուս, գերիները ազատող, կորուսեաները զըտնող, աքսորեաներուն յոյս, տկարներուն զօրութիւն, նուաղեալներուն սիրովութիւն, նեղեաներուն ազատութիւն, արտամեալ հոգիներուն մխիթարութիւն . ո՛վ Յիսուս, արիութեամբ սրատերագմողներուն օգնութիւն և ամուր ապաւէն . ո՛վ Յիսուս հոգեոր սրատերագմի մէջ ամէն յաղթողներուն պայծառ պատկ, հաւատարիմին վարձը, երկնային Երուսաղէմի բոլոր քաղցրացիներուն անձաւելի ուրախութիւնը . ով Յիսուս ամէն առաքինութիւններուն և ընորհքներուն անսպառ ակը . ով Յիսուս ամենաբարձրեալ Ծառուծոյ փառաւորեալ ծնունդ . ով դու ինըն ամենաբարձրեալ Վատուած, ամէն արարածներ մերը երկինքը ու վարը երկրի վրայ զքեզ թող փառաւորեն և քեզ երկիրպագանէն . վամն զիմեծ ես դուն, ու հնար չէ ըստ արժանեղն փառաւորել դքեզ : Ո՛վ վերին օգոստափառաւթեան մշտարուարթ և մշտափայլ կեղեցիութիւն, մշտնջենաւոր լուսոյ ամենապայծառ ճառագայթ, ամէն կենդանի արարածներուն կենդանութիւն պարզեող կեանք . ով լոյս որ քու ցոլացմանէդ ամէն բան կըլուսաւորի, և քու ճառագայթներուդ հաղորդութեանէն է որ հաղարաւոր և միլիօնաւոր փառաւորեալ հոգիները քեզմէիրնց վրայ ձգուած լուսափայլ պայծառութիւնը կըպահէն, ու երկնից բոլոր բոցաճանչ զօրութիւնները՝ ի յաւիտենից քու փառաց աթուիդ բոլորտիքը կըկանգնին : Ո՛վ յաւիտենական և մշտնջենաւոր մաքուր և ականակիտ վոտակ բլիսեալ այն ակէն որ մօրդկային աչք կարող չէ տեսնելու . առանց առաջն սկիզբի աղքիւր, առանց յատակի գետ, որուն ջուրերը ոչ թռումքեր կըջջապատէն և ոչ աղտուութիւն կատականէ կամ կըպարորէ : Վմենաւ

բարձրեալ չոյրը ծնաւ դքեզ իր անհուն էութեանը անչափելի խորութեանէն . ասան կով դուն կեանք ես՝ կեանքէն, լոյս լուսէն, ճշմարիտ Վատուած ճշմարիտ Վատուծմէ, յաւիտենական և անպարազբելի Արդի յաւիտենական և անպարազբելի չօր, քեզ ծնողին էութեանէն և անոր հետ հաւասար կատարելութիւններով : Վատուածութեան բովանդակ լութեանը քու մէջք կըբնակի, և քու լութեանէդ ամէնքս ընդունեցինք քու չոգիդ այնչափ որչափ որ մեր անհաստատ վիճակը կըտանի, որ չափ որ մեր հարկաւորութիւնները կըպահանջնեն, որչափ որ դուն քու անսխալ և մատութեամբդ մեզի խիստ յարմար կըտեսնես :

Եւ արդի դուն ով առատահոս աղքիւր ամէն բարի և ամէն կատարեալ պարզեներու, քու եօթնապատիկ շնորհացդ ուրախար լոյսը իմ սրտիս վրայ ծաւալէ : Ո՛վ չոգի սիրոյ և բարութեան, ամենախոնարհ պաղատաներով կըխնդրեմ քու պատշաճաւոր օգնութիւննդ . դուն գիտես իմ յանցանեներս, իմ սրակաւորութիւններս և իմ հարկաւորութիւններս . իմ մտքիս թանձրութիւնը, իմ կիրքերուս անկարգութիւնը և սաստկութիւնը, ու իմ կամքիս չարութիւնը : Վասն որոյ երբոր կըտեսնես (ինչպէս որ միշտ կըտեսնես) թէ ես՝ աւաղ այսչափ տկարութեան բաւական վարժուած չէմ քու կամքիդ գիտութեամբը, կամ թէ գիտեմ՝ բայց (անհաստատութեամբ) կամ անզգուշութեամբ՝ կամ մարմինի և զգայութեան յօժարութիւններովը բանուած) չէմ կատարել իմ գիտոցածս, կալաչեմ քեզի այցելու եղիք ինձի քու շնորհքովդ : Ուստաւորէ իմ միտքս, մարբէ իմ բաղձանքներս, ուղղէ իմ մոլորութիւններս, ու ներէ իմ զանցաւութեան մեղքերս . որպէս զի ես՝ որ օգնութիւն կըկոչեմ՝ դքեզ իբրև իմ նաւապետու կեանքիս մրրկալց և վտանգաւոր ծովէն զիս անցունելու, քու առաջնորդութեամբդ պահպանուիմ հաւատոյ և անխիզձ մնացնաւարեկութեանէն, և վերջապէս անվնաս հանիմ յաւիտենական հանգստեան նաւաչանգիստը :

Դ վերջոյ քեզի կըմատուցանեմ իմ աւ

դոթքս, ավելնողը ը շայր, զի դուն՝ որ
քու արաքչական գօրութեամբդ ինծի զոյու-
թիւն տուիր, և անկէ ետև քու միաձին
Արդուցդ չարչարանքներովլը՝ ու անոր միջ-
նորդութեամբը վերստին ծննդեամբ նոր և
լաւագոյն դոյութեան մէջ զիս մոցուցիր,
քու հաճութեանդ համար յաջողուս ինծի
կամելը և ընելը, ու իմ խորհուրդներա և
յօժարութիւններա միայն անանկ առարկա-
ներու վրայ հաստատես որ քու փառքիդ և
իմ փրկութեանս ձեւնուու ըլլան : Եւ ո-
րավիշետե իմ տկարութիւններս մեծ են՝ ու
չեմ կրնար կատարել զանիկայ որ պէտք է
ու կրկամիմ, շնորհէ ինծի պատշաճնուար
հոդ մը ունենաւ հանապազօրք քու հետդ իմ
խաղաղութիւնս հաստատելու՝ իմ անցեալ
մեղքերա խոսուովաններով, ժրութեամբ իմ
խորհուս քննէլով, ու լաւագոյն վարք մը ու-
նենալու և օր ըստ օրէ առաւել քան զա-
ռաւել լուսութեան մէջ յառաջանալու
առաջալը ութիւններով, մինչ վերջապէս
ստանամ ան շնորհըները որ իմ սիրելի
Փրկից ինծի համար զնեց : Եյուհետեւ
ինչ բարեգործութիւն որ կարողանամ քու
շնորհըովլէ ընելու, շնորհէ ինծի որ բոլըը
քու փառքիդ համար ընեմ : Եղաչեմ զքեզ,
օգնէ ինծի այնպիսի յաղթութիւն մը ստա-
նաւ իմ մեղքերուս վրայ, ու ամրացուք
զիս այնպիսի զըլութեամբ դէմ զնէլ փոր-
ձութիւններուն, և շնորհէ ինծի այնպիսի
յաջողութեամբ յառաջանաւ սրբութեան
ձամբուն մէջ, որ աս մահկանայու մար-
մնոյս մէջ որչափ որ կրմնամ՝ հանապազ-
ընդունելի ծառայութիւն ընեմ քեզի ինչ և
իցէ կերպով որ քու Կախախնամութիւնդ
կըլուչէ զիս ընելու : Եւ երբոր աս կեանքս
կըլիք քանայ, քու անաւհման ողորմութեամ-
բը՝ ո՛լ Տէր, կատարեալ թողութիւն շը-
նորհէ իմ ամէն մեղքերուս, ու իմ ան-
կատար հեաղանդութիւնս յաւիտենական
կեանքով վարձարեէ : Եսանց ամէնը կը
խնդրեմ անոր արդիւնքներովը ու միջնոր-
դութեամբը որ մեռաւ անկեղծ ապաշխա-
լովներուն և Ճշմարիս հաւատացեալներուն
համար զանենք զնելու, և որ հիմա կենդա-
նի է և քու հետդ կըթաղաւորէ մի և նոյն
Եստուած յաւիտեանս յաւիտենից .

አዎችናኝነት ከ ማዕከራዊነት ተመሳሳይ

“Ո՞րքափ շնորհակալ ըլլալ պարտիր Հստուծոյ”, կըսէր Ճամբռորդ մը ձիէն իջալը ատենենը պանդոկապետին որ զանիկայ նդունելու համար կըդիմաւորէր . և երեւասայէ անդամ մը ձիուս ոտքին սահմիլը անմղունդին եղերը որ Ճամբռն վրայ կը տառնուի . մազ ֆաց որ ձիով մէկ տեղ անմղունդը պիտի իյնայի” : — «Ա՞չ, տէր մ, ըստ պանդոկապետը, թէ որ դուն Շոռուծոյ շնորհակալ ըլլալու և անոր փառք առալու պատճառ մը ունիս նէ, ես քեզմէ աւելի պարտաւոր եմ առ բանը ընելու . լաման գլ ես ալ քու բաած ճամբռայէլ տնցայ ըրէկ, և ան անդունդին եղերը հասնեուս իմ ձիս առանց սահմիլը անցաւ անլից” :

Հատ անգամ՝ ուշադրութիւն կընեմք
իլայն երբ որ Վատուած մեզ վտանգէ մը
ազատէ, և երբէք հոգ չեմք տանիք գոհու-
թիւն տալու Վատուծոյ, որ ատեն առ ա-
զատութիւնը հարկաւոր եղած չէ : Ին որ
անը հիւանդութենէ մը կառողջանայ,
ուղղաբար աւելի շնորհակալ կրլոյ Վա-
տուծոյ իր վերատին ստացած աւողջութեա-
լը համար, քան որչափ ան մարդը՝ որ ա-
ւողջ կետնք մը կրլարէ, ու իր աւողջու-
թիւնը կորսնցուցած չէ : Կերևոյ որ կո-
տուսուը և փորձանքները հարկաւոր են որ
թենք հասկընամք մեզի եղած պարզել և ըս-
տրիչըր : Իսց չվայլէ ասանկ ըլլալ.
Երջանիկ հանգստութիւնը որ Վատուած կը-
նողէ մեզէ, բաւական ըլլուր է խորին ե-
րախտազիտութեամք լուներ դմեզ :

የመመስቀል ቤት-ቤት :

Քանի մը տարբ կայ որ Գելմանիայի մէջ
դիսուած մը պատահեցաւ , որ մինչեւ
այսօր ծածուկ մնալովք կարծես թէ անսու
վոր առասպել մրն է , բայց բոլորովն
Ճշմարիտ պատմութիւն մըն է ան . վասնորոյ
արժան կը համարիմք դանիկայ զնեւ հոս ,
յուսալով որ կարգացողներուն հաճելի բլ-
լոյ :

Յամին 1828 մայիսի 26ին, «ուղևելակերպի փողոցներէն մէկուն մէջ՝ ձեռքը նամակով պատճենի մը մօտիկցաւ պարոնի մը, և Հարցուց անոր ձիաւոր զօրաց գնդապետի

մը տունը : Աս պատահին միջահասակ էր և բարետեսիլ , չիկահեր և ձուածեղէմքով : Բայց իր նայուածքը , իր բալուածքը ու իր հագուստը անսովոր էին . ասիկայ էր Գասպար Հաւոկէր ըստածքը : Պարնը բանի մը բան հարցուց անոր , բայց Գասպար Հաւոկըցաւ ու դժուարաւ իմանալու կերպով մը պատասխանեց : Քանդի տեսակ մը գերմաներէն կըխօսէր , որ միայն Պատիերայի ներքին գոււասի մը մէջ կը զործածուի , և ան ալ գէշ կըխօսէր : Իր ինչ վիճակի մէջ ըլլալը իմացընելու համար , ձեռքի նամակը ցուցուց , որուն մէջը ոչ թուական կար և ոչ տեղլոյ նշանակութիւն , միայն թէ այսպէս գրուած էր .

“Տէր գնդապետ , քեզի տղայ մը կըխըրկի որ թագաւորին և իր հայրենեացը կրնայ հաւատարմութեամբ ծառայել : Աս տղան ինծի յանձնեցին Դհոկտեմբերի 1812 ին : Վայրը աղաչեց որ տանեմ պահեմ զանիկայ , բայց անոր վրայով տեղեկութիւն մը չուուաւ ինծի , ես ալ քաղաքիս կառավարմերուն չիմացուցի որ աս տղան ինծի յանձներ են : Վզքատ արհեստուոր մըն եմ ես , տասը զաւեկի տէր , վասնորոյ չեմ կըրնար ալ երկար ատեն պահել զանիկայ : Եյու ամենայնիւ իմ զուկիս տեղը զրերէի զինքը ու քրիստոնէաբար մեծցուցի : Բայց իմ քոլս եկած օրէն մինչեւ հիմա , երբէք իմ տունէս զուլս չէլու : Մէկը չուեսաւ զանիկայ , ու ինքն ալ ամենեին չպիտեր իր կեցած տեղին անունը : Հարցուր իրէն ասոր վրայով , ու կըտեսնես որ չկրնար պատասխան մը տալ : Ես սորվացուցի իրէն կարգալ և զրել , և անձամբ բերի զինքը ան նոյն հրապարակին մէջն ուշկից ձեր բովը պիտի գոյ : Իսի իրէն թէ երբ որ զինուոր ըլլայ իր հօրը պէս , պիտի գամ զինքը տեսնելու : Գիշեր ատեն ճամբորդութիւն ընել տուի իրէն , ու չկրցայ և ոչ ստակ մը տալ ձեռքը : Խօնարհութեամբ ողջոյն կըմասուցանեմ քեզի :

Խմ անունս չեմ նշանակեր , վասն զի կը վախնամ որ կըպատճուիմ” :

Նամակիս մէջ փոքրիկ տումակ մը կար շատոնց զրուած , որ հետագայ խօսքիր կը պարունակէր : “Աս տղան միբառած է , և Գասպար կըկոչուի . չըլլայ որ փոխէր իր

անունը . ապրիլի 30ին ձնած է 1812ին : Սինուցէք ասիկայ մինչեւ որ տասնուեօթը տարեկան ըլլայ , ետքը Նիւրէմպէրկ խըլեկցէք որ ձիսւոր զօրքէրու ներորդ գունը մոնէ , որոնց մէջ ծառոյներ է իր հայրն ալ : Աս ասիկայ չեմ կըմար պահէլ . քանիզի աղքատ կնիկ մըն եմ , ու հայրս ալ մեռած է՞ :

Ասնամակը ու Գասպարին խառնիխուռան պատասխանները անանկ զարմանալի բաներ էին որ յիշեալ բարեսիլու Նիւրէմպէրկիցին չէր գիտեր թէ ինչակէս ընէ որ հասկրնայ . ուստի առաւ Գասպարը ուղղակի կառավալարիչն տարատ : Առջի բերանը այնպէս կար ծեցին որ խորեւայ մըն է . վասնորոյ սկան քննել զինքը զանազան հարցմունքները ընելով , բայց միշտ նոյն պատասխանները առին : Ենուան երևոյթը զարմացուց զինքը , աշխարսկի մը տեսիլը վախ տուաւիրէն , միսի և գարեջուրի հոտը ասնելով մեծ զգուանք ցըցուց , և ծխախոտի հոտէն սկաս արտասուել : ’Դ վերջոյ , ամէն փորձերը ընելին ետքը , աղէկ հասկըցան որ խեղճ պատանի մըն է ասիկայ , կարդէ դուրս բնութեան տէր , և վայրենիկն աւելի տղէտ : Ուստի տարին յանձնեցին զինքը դաստիարակի մը պատուիրելով որ կըրթէ եղանիկայ , և հետզէնետէ մեծ նեղութեամբ բարեկրթութեան ամէն աստիճաններէն անցաւ : Շատ զժուարին եղաւ իրեն որ իր առջին զրուած կերակուրը ուտելու սովորի : Հայէն և ջուրէն զատ՝ ամէն բանի մեծ ընդիմութիւն մը կըցուցնէր . բայց երբ որ գերմանական կակուղ և տոք անկողինի մը վրայ պատկեցաւ , ըստ որ երբէք այսպիսի հանգստութիւն զգացած չէ : Կամաց կամաց սորվեցաւ իր նոր կացութեանը , միտքը բերաւ իր վրայովը իր բոլոր գիտցած բաները և պատմեց ինչ որ գըլխուն էկը :

“Օ իս զրել էին , ըստաւ , փոքրիկ խուղի մը մէջ որ հինգ վեց ոտք լայնութիւն ունէր ու զգուշութեամբ գոցեր էին զրուար . միայն թէ երկու նեղ պատուհան բայց թողուցեր էին որ անոնցմէ լցոյ գոյ ինծի : Խմ անկողինս քիչ մը յարդ էր գետնի վրայ տարածուած , հանդիրծա վարտիք մը և շապիկ մը միայն , ուտելիքս լոկ հայ և ջուր

ու զբօսանքս երկու հատ ձի և շուն մը փայ-
տէ շինուած : Ես իմ ժամանակս կանցու-
նեի մետարսէ նուրբ ժապաւելներ կերպ
կերպ փաթուրլվ իմ խաղալիկներուս վը-
րայ ու յետոյ կըքնանայի : Իմ ուտելիքս կը-
բերէին ինձի երբ որ ես քնացած կըլայի .
անանկու որ միշտ բաւական հաց ունէի , բայց
շուտով կըհացունէի ջուրը որ շատ կըսի-
րէի , վասն զի անիկայ միշտ կընուողէր
իմ ոյժս : Երբ որ կարթնայի , աւաշնին
հարկաւոր եղածը ինձի , աւաշնին մտած-
մունքս , ջուր խմել էր . ու մեծ ցաւ
կըզքայի երբոր սափորին մէջի ջուրը հա-
տած ըլլար” : Յիրաւի երբ որ Նիւրէմ-
պէրկի մէջ Տաւմաս վարժապետին տու-
նը զնաց , մէկ վայրկենի մէջ հինդ վեց
գաւաթ ջուր խմեց մեծ ուրախութեամբ :
Շատ տարիներ բան մը տեսած կամ լը-
սած չընէր . ան նոյն բանտը իր աշխարհն
էր , իր երկու ձին և մէկ շունը իր բոլը
բարեկամներն էին : Ո՞էկ օր մը մարդ մը
երևցաւ իրեն , որուն վրայ շատ զարմա-
ցաւ : Ես մարդը կարդալ և զրիլ սորվե-
ցուց իրեն , նաև իր նեղ բանտին մէջ
քամը . բայց աս ետքի կրթութիւնը շատ
դժուարին եղաւ : Քանզի մինչև ան ատենը
միշտ պառկած կամ նստած կանցունէր ժա-
մանակը , անանկու որ իր սրունգները կար-
ծրացել ու թմրել էին . ու երբ որ աւա-
ջին անգամ փորձեց աս շարժմունքը ընե-
լու , սաստիկ ցաւ մը զգալով գետինը ըն-
կաւ ու սկսեց լոլ : Հետեւեալ օրը ու-
ղեց որ նոյն փորձը կրկնէ , բայց վերը-
տին ցաւ զգալով ըյաջողեցաւ . այսու
ամենայնիւ իր վարժապետին սպառնա-
լիքներէն վախճացլ հաղիւ կրցաւ ստքի
վրայ կայնիլ և քիչ մը շարժմունք ընել :
Դվերջոյ հնազններութեամբ շարունակեց
իրեն տրուած դասերը սորվելու : Իր անձա-
նօթ ուսուցիչը , տեսնելով որ բաւական
բան սորված է , հանգերծ մը և խոյր մը բե-
րաւ անոր , ու աւաւ զինքը ‘Նիւրէմուէրկ
տարաւ :

Տարի մը կազ որ Գառապար՝ Տաւմաս
վարժապետին տաւնն էր . ու իր գլխուն ե-
կած դիպուածները քոլոր Վահրմանիայի մէջ
լսուեր էին : Զայն մը ելաւ որ անիկայ իր
պատմութիւնը պիտի գրէ . և աս լուրը մեծ

Երկիւղ տուաւ ան մարդոցը որ այնչափ
անգթութեամբ վարուեր էին իր հետը , և
հետեաբար մոքելնին զբին նոր չարիք մը
հասցընելու անոր : Ո՞էկ օր մը արիւնաւ
թաթախ գտնուեցաւ ողորմելն մեծ վէրք
մը ունենալով գլուխը . և պատմեց որ մէկ
մարդ մը սև վերաբերուի մը մէջ փաթթուած
իր վրան յարձակուեր է ու վիրաւորեր է
զինքը : Դրէթէ երեք շաբաթ Տանը հիւան-
դութիւն մը քաջեց , բայց մեռնելէն տպա-
տեցաւ , վարպետ բժիշկներուն ինսամբով :
Տակ մարդասպանը զբոնուեցաւ , թէպէսե-
կառավարութեան կողմանէ շատ գնուըսե-
ցին որ ձեռք ձկեն զանիկոյ :

Անսփաթի մէջ Թաղուեցաւ Գտառակար .
և իր գերեզմանին վրայ առ տառանետիցը
փորեցին .

"Hic jacet Gaspard Hauser, Enigma sui temporis.
Ignota nativitas, Occulta mors.

Առաջանդքի Պատսպար Հաւովէր իր ժամանակին առեղծուածը, մարդ չպիտցաւ իր ծնունդը, և իր մահուան պատճառը անձանօթմանց¹¹:

Գրեթե մանիսցի մէջ շատ կողմէն կը եւ դան առ ցաւալի պատմութեան վրայ, բայց ամենն աւ անստորդ բաներ են : Կան ոմանք որ գետ կը կարծեն թէ Վասպար Հաւզէր խորեայ մըն էր : Եփսոս, ողորմի լին Վասպար, որ կը մեղադրուի թէ անծանօթ ապրեցաւ վայրինի մը պէս որ գութ ունենան իր վրան, և վերջապէս անձնառողուն եղաւ որ չճանչցուի :

Հատ անգամ կըխնդրեմք Եստուծմէ որ
իր կամքը գիտնամք և զանիկայ կատարեմք .
բայց ան նցին ատենը մեր արդէն դիացածը կա-
տարելու անհոգ կըլլամք :



$\frac{1}{2} \cdot \frac{1}{2} = \frac{1}{4}$

Կ ս հրկրիս մէջ իշխանները միայն ար-
տօնութիւն ունին կարմիր կօժիկ հաղ-
նելու : Կտեհօք Գաղղիայի մէջ ալ կար-
միր կօժիկ հաղնիլը ազնուականութեան նը-
շան մըն էր : Հռոմայից ըստ հասարակա-
պետութեան ատենը ևս կարմիր վերջաւո-
րով՝ պատմուածն մը կըհաղնէին մեծամեծ
ները : Կայսերաց և եկեղեցւոյ բարձր աս-
տիճաննեաւորներուն վերաբեռները , շատ
տեսակ նշաններ , զբօշակներ , զինուորական
հանդերձի զսրդեր և ազնուականաց ծառ-
ուաններուն հագուստները կարմիրագոյն են :
Կերևնայ թէ ամէն ատեն և ամէն տեղ-
ազնուակետութեան յատկացեալ զոյն մըն
է կարմիրը :

Զեբքէղիստոմնի իշխանները այնքան
բարձրակարգիւն են ու զանազան ցեղերու բաժնեած,
որչունի որ էին միջին դարու մեծ

፩፻፲፭

կալուտծքներու տէր եղագ իշխանները չեւ
բապայի մէջ : Կոմիսա իշխաններուն հրաման
յաց առ իշխանները, սովորութիւն մը ունին
որ մէջերնուն միայն մէկմէկու տղջիկ կու-
տան կառնեն : Ուսումը և զիտութիւնը կա-
նարգեն . նմանապէս զրիւ կարգան ար-
այնալիսի կրթութիւններու տեղ դրած են
որ իրենց ազնուութեանը անարժան կըհա-
մարին : Ասունկ էին առենօք Եւրոպայի մէջ
ալ ան կալուտծքի տէր իշխանները, որ վե-
րը յիշտառակեցինք : Զէրքիզները սորուկ-
ներ ունին և կրնան ծախտ երը որ պատ-
ճէլ ուղին զանոնք . կամ որ առեն կամ-
նան, կըհրամային անսնց որ զէնք առենին
և կախի երթան : Տայց իշխաններուն ար-
տօնութիւննէ որ թշնամիէն առնուած կողո-
պուտները բոլորն ալ իրենց սեպհականնեն,
նմանապէս միշտ վաճառքներէն տուրք
կառնեն : Իրենց սովորութիւնը զէմ չէ
որ հայր մը իր զուկընները ծախտ, կամ

եղբայր մը իր քոյլը ծախէ, թէ որ ծը նողքնին մեռած էն : Վ.յուռ ամենայնիւ առ զատութեան ալ սիրող էն . իրենց բարքը ու սովորութիւնները՝ նահապետական ու հին առենի ռամկապետական կենաց խառը նուրդ մըն է : Օսրօբինակ երիտասարդ իշխան մը՝ որ մեծ քաջութիւններ ըրած է ովասերագլի մէջ, չհամարձակիր ծերունիի մը առջև նստելու, նաև յաղթանակի հանդէսին օրը, թէև ստորին կարգի մէկն ըլայ ան ծերունին :

Իշխանաւոր անձինք խիստ դժուար զործ քերու կըսպարապին . իրենց կիմինելն ալ կաշխատին անենց պուրակ (Ճերմակ մասէ շնուած վերարկուն) Ճերմակողէն լաթերը, տեսակ մը ֆանէլ, հողաթափները, սանձեր և ձիու համետներ՝ եռ շինելու : Վ.սոնք ալ շոմերոսի իշխանուհիներուն պէս պատիւ կըհամարին իրենց առ աշխատութիւնները, որոնցին ստորին կարգի կիմիներէն կրորշուին : Խըկիները միանգամայն աւտաղագործ, խաղախորդ և զինագոյծ են . ու գրիթէ բոլոր զէնքերնին իրենք կըշինեն : Վ.յայն երկու կարգ արհեստաւոլներ կան որոնք զատ զատ կըգործին, յու դարբենները և ուկերիչները . իսկ իրենց գեղեցիկ դաշնակները՝ Վ.ունաւ ըսուածները կըշինեն որ զատ ցեղ մըն է և հետու տեղ մը կըբնակին : Ասկերիչները արծաթով կըպատեն զէնքերը, վասողին ամանները և գոտինները : Աակայն Զէրքէզները Խւրոպացին բերել կուտան իրենց զէնքերուն մեծ մասը . Ճենովայէն և Աննետիկէն սուրբերել կուտան . սաղաւարտ և երկըթէ հիւսած զրահը Փարսկաստաննէն կամ Կոստանդնովութիւններէն առ իրենց զէնքերը բնառ չեն ծախեր, այլ պատուով կըպահէն ու իրենց զաւակացը կըթողուն :

Զէրքէզի աղնուական կիմիները՝ թէ պէտք զժուար և բազմաշխատ կամք մը կըպարէն, այսու ամենայնիւ ժամանակ ալ կըգտնեն զարդարուելու և իրենց հաջակաւոր գեղեցիկութիւնը շքեղ ցուցընելու . մազերնին չեն հիւսեր այլ կըթողուն որ ուսկընուն վրայ ծածանին տեսակացը կըթողուն :

մը կարմիր խոյլ կըդնեն Ճակատուն վրայ կապած այծի կաշիւ երիզուլ մը, ու արծըթէ կօճակներով զարդարուած : Հանդերձնին նեղ է զէպի մէջքերնին, ու մինչեւ ծունկերնին կըհամնի : Վ.սոնք աշխարհին ամենէն գեղեցիկ կնիկները համարուած են : Իայց զիսնաւ պէտք է որ աս զեղեցիկ իշխանուհիները կամ ստորին կարգի կնիկները, ամենքն ալ խիստ գարշելի հիւսնդութեան մը, յու բորոտութեան են թակայ են . թէ և սոյդ է որ այնքան ծանր չերկրին մէջ : Զէրքէզի կնիկները առ համարակ մասցի են, վասկը ուուն և քերթողական երևակայութիւն մը ունին . շատ կըսիրեն քաջութիւնը, և կըհամարաման իրենց էրիկներուն փառացը վրայ :

Վահագն գէլլութէ :

* Ա. Օ. Հայութի պատմութեանը գէլլութէ :

Վեճուլ:

Աս երկրիս վայրինի ժողովրդոյ քաղաքաւ կան և կրօնական սովորութիւնը ան է որ պատերազմի մէջ յաղթուողը՝ բոլորվին յաղթողին ստացուածքը կըլլայ, ալ ուրիշ մէկը չկընար անոր խասնուիլ . ու յաղթողը ուզածին պէս կըվարուի անոր հետ, կրնայ սպաննել զանիկայ, կամ իրեն ծառայելու համար պահէլ . կամ խկոյն ուտել վայրի որսի մը պէս, և կամ ընտանի անստունի մը տեղ դնելով պահէլ իր զօսանեացը համար : Խըր որ մէկը գերի կիյնայ, կարծես որ մարմինէն զատ ալ ուրիշ մարդկութեան հանգամանք մը չմնար անոր վրայ : Զարմանալին աս է որ յաղթուողն ալ անտրտունջ սրաիւ կընդունի աս վիճակը . իր յաղթուելուն անպատուութիւննէն սաստիկ աղջութիւն մը կըզգայ: Խըր ընտանեացը և բարեկամներուն աչքէն ելուծ իր բնական զգացումն ալ կըկորսընցունէ . և ան որ քիչ մը առաջ քաջասիրտ գինուոր մըն էր, ալ այնուհետու նուսաստ գերիի մը տեղ կըզնէ իր անձը : Խշխանին մէկը՝ Վ. Տիւմն Տիւրվելին* , զերի մը ցուցուց մէկ օր մը, որ ծնկան վրայ եկած իր առջին և խո-

¹ Խըր: ² Տողահանճը: ³ Ուսուութ:

* M. Dumont d'Urville

նարհութիւն կըսպատէր թէ ինչ հրաման պիտի լինէ . ու գուռղութեամբ պատմեց անոր որ ան զերին ատենօք Շուրաքի ցեղին ամենին քաջ և անուանի դինուղներին մէկն էր : Եւ յիրաւի դեռ աս գերին երեսը գոյնըզ գոյն երկուած պատւոյ նշանները կըկենաւ յին , որն որ աս վայրենիներուն միայն խիստ քաջերը կունենան : Ահա այսակէս իր նախնի փառքին առ նշանները միայն մնացեր էին , որոնք ամեննեին օգուտ մը չունէին իլուն , քանզի անոր տէրոջը կըսեպուէին : Աս գերիներուն բարյական հալուսուկութիւնը այն պէս կատարեալ է՝ մինչև որ քնառ չեն վախնար իրենց տէրերը պատերազմի տանին ալ դանոնկ հետուրինին տանելու . և չէ թէ միայն անոնց յանձնուած է որ պատէրազմի կահկարսանիքը և պաշարները տանին , այլ պէտք եղած առենք զէնք ալ կուտան անոնց , և հաւատարմութեամբ կը պատերազմին : Աւրիշ Օէլանտացի մըն ալ Ո . Տիւրվելին ցուցուց մէկ դերի մը որ Աւրիշի նկայի նաւահանգիստէն բերած էր , և կըսէր թէ անիկայ իր հայրենեացը մէջ իշխան մըն էր , բայց հիմա այնպիսի հաւատարմութեամբ կըծառոյէ , մինչև պատէրազմի մէջ ալ երեկը քբաժնուիր քովին : Կըսէր նաև թէ ասիկայ իր ցեղին մէջ ունեցած համարմունքը բոլորովին կորսնցուցած է , վասնորոյ ալ ամեննեին չեմ վահնար որ քովիս փախչի :

Թէպէտե անշուշտ աւելի օգտակար էր ասանկ պարագաներու մէջ՝ որ գոնէ իլունց պատերազմով առած գերիները պահէին չէ թէ սպաննէին , բայց ուրիշ պատճառներ կան , որոնցմէ շատ անգամ կըստիպուի յաղթողը անմիջապէս սպաննել և ուստի լիր գերին . վասն զի Օէլանտացիներուն մարդակերութեան սուլորութիւնը հաստատ կըպահչուի , տարօրինակ կարծիքով մը թէ իրենց թշնամիին մարմինը ուտելով անոր ունեցած բոլոր հանգամանքները կըստանան : Աւրիշ տեսակ գերութիւն մըն ալ ասիկայ է , թէպէտե մոռացածին բայց մէկալին բիւրապատիկ սոսկալի : Քանդի կըհաւատան թէ ինչ աշխայժ , քաջութիւն և վեհանձնութիւն որ ունէր ան պատերազմով ալ հիմա մեռած ըլլարվ բոլոր ան ձիքերը իր թշնամիին կանցնին , և անոր

ուժը կաւելցունեն : Ուստի շատ անգամ կըստեսնուի անոնց պատերազմին մէջ որ անուանի քաջ մը յաղթուելու ըլլայնէ , յաղթողը իր թշնամիին վրայ կըյարձակի , անոր աչքերը կըփորէ և իր ընկերներուն առջին կուտէ զանոնք : Անրապատուէլի Վարսատէն որ Օէլանտացւոց անգղիական քարտին քարտին մէկը , որ բոլոր կը բոլոր այն երկիրը ճամացաւ , և յօժարամիտ անձնանուէր եղաւ աս վայրենիներուն լուսաւորութեանը՝ այսպէս կըսէ . և լովութիւն է անոնց մէջ , որ մէկ մարդ մը ուրիշը մեռցուցածին պէս , անոր արինէն բիչ մը կըխմէ , կարծելով թէ աս բանով պիտի փրկուի սպանուած մարդուն չաստուածին բարկութիւնն . ըստում կըհաւայ թէ անոր արինը խմելով մեռնողը իր գոյութիւնն մէկ մասը կըլլայ , ու այնուհետու ինքն ալ կըվայիլէ ան Աղիին պաշտանութիւնը որուն յանձնուած է մեռնողին հոգւոյն պաշտպանութիւն ընելլ : Ո . Օէլանտալ քարտին ալ կըպատմէ , թէ Օէլանտացին մէկը պատերազմի մէջ իր թշնամիներուն գլխաւորը սպաննեց ու անոր ձախ աչքը կերաւ . քանդի կըհաւատան եղեր որ ձախ աչքը մեռնէլին քիչ մը տուննետքը երկինքը կելլէ ու աստղերուն կարգը կանցնի . բայց Օէլանտացին աս մարդուն աչքը կերաւ մէկմը վրէծ առնելու համար , մէկմըն ալ համովուած էր թէ ասով կըշատցունէ իր ապաւնի փառքը , որ ատենիր ձախ աչքը աստղերուն կարգը անցնելու ըլլայ : Աս սոյն Օէլանտացին անուանի գլխաւորի մը հետ պատերազմելով , (որուն բոլոր գորութիւնը խորտակեց Անգղիայէն բերած հրադէնքերովը) պաշարեց զանիկայ ամրոցի մը մէջ , և անոր երկու գեւահասասկ տղայքը իրենց հօրը աչքին առջեւը սպաննեց , և անմիջապէս ան խղճալիներուն մարմինը լափեց : Վատենագիր մըն որ ետքը Անգղիայի մէջ տեսած էր ան ողորմելի գըլշաւորը , այսպէս կըսէ . «Աս զարհութելի տեսարանը անջնջելի տպաւորութիւն ըրեւէ էր անոր սրտին . և ան աղետալի վայրկեանին յիշատակը անոր կենացը ամէն պարագաներուն մէջ բնաւ մոքէն չէր ելլէր : Աս վայրենին առջի անցամ թշնամիին կանցնին , և անոր

սիրար ելու ու անօր փաթառուելով սկսու լու երբ որ հարցուցին թէ ի՞նչ է այսափ արտօնութեամբ լույսն պատճառը, պատաշ իւն տուաւ թէ աս տղեկը հասալուկից է իր տղացը մէկուն, որ իր աքբին տուջեր սով աններ ու կերեր են: Ապա սրտ ոշօք կերպով մը սկսեց մննամսնաբար պատմել իւ գուելուներուն ինչղետ սպանուիլը: Ասոկալի կերպարանք մը ունեցաւ որ ատեն կիմայուներ իր գիտցած քանի մը բառերը արտասանելով և ձիշդ նշաններ տալով, որ թշնամին իր աղջացը աքերը հաներ ու կեր ընթէ իրեն տուջեր: ու իր չափազանց բարկութիւնը վրէժինդրութեան սպաննաւ լըներով վերջացուց, յայտնի ցուցընելով որ իր սրտին միակ փափագը ան է որ կարող ըլլայ մէկ օր մը անկեց վրէժ առնելու: Խակ շնորհան գալուն պատճառը ան էր որ իր հզօր թշնամին ունեցած զէնքերուն հաւասարը ինքն ալ ձեռք բերէ ու երթայ անոր հետ մարտնչէ:

Համայ կամներ աս է որ կնիկը իր երկանը վեճակին պիտի հետեկի, անանկ որ եթէ երիկը սպանուած կամ գերի բնկած է, կը նիկն ալ նմանապէս թշնամին անձնատուր պիտի ըլլայ: Այ բանիս վրայով Ո. Մալուստէն ձիշդ ծանօթութիւններ կուտայ միզի, որ Օհբնոտացւոց անուանի գլխաւոր ննչն ինքը անձամբ տեղեկացեր է: Երբ որ մէկ կողմի գլխաւորը կըսպանուի, ան միջապէս անոր մարմինը կուգեն թշնամինները, ու թէ որ մեռնադին կողման կանները վախ ունին, խարյոն կըհաննեն կուտան մարմինը: Ծակ որ գլխաւորը կար զուած ըլլայ, անոր կնիկն ալ բանութեամբ կառնեն կըտանին իր երկանը մարմինը հնոտ, ու թշնամինները կըսպաննեն զանիկայ ալ: Ծակ որ կնիկը սիրով էր իր երկանը հետ, կամաւ ինքնենքը և իր գաւկները անոնց ձեռքը կըյանձնէ, վասն զի կըբաղձայ նը յաղթողը ինչպէս որ իր երէկը սպաննեց, նմանապէս զինքն ալ և իր գաւկներն ալ սպաննէ: Խակ եթէ կողմանականները չափեն գլխաւորին կնիկը ձեռք տալ, թշնամինները մերժաւուն անոնց վրայ կըյարձակին, ու մինչև որ ան կնիկը ձեռք չըկրին:

պատերազմին չեն դադարիր: Երբ որ գըլխաւորի մը մարմինը և իր կեռջը կըտիրեն, կըսպաննէն կնիկը և երկուքին ալ զիերը իրենց զիմանըներուն տաջին կըտանին: Գլխաւորները էրկանը մարմինը եփեանը անոնց կնիկներին ալ կնիկսնը մարմինը: Ափուելէն հաւա քուբմելը կուզան իրենց զոհելուն համբ կը նոյին, և ապա չաստուածներուն խորհուրդ հարցունելու կերթան: Ծակ որ իրենց աղօթ քը լողունելու մը բնելու: Այսու ամմանայնիւ մէշտ պատմէս չպատահէիր, և շատ անգամ ալ կնիկները և անոնց զաւկները գերութեան մէջ կըսպահութին, ինչպէս որ Ճամբորդները կըհաստատեն: Օջր օրինակյամին 1821, Մ. Մարստէնի բարեկամ մածերէն մէկը, իր քրոջը մահուանը վրէժինդիր ըլլայութ համար որ անգղիացի ասպատակները յափշտակելով ուրիշ ցեղի մը վաճառեր էին, և անոնցմէ սպանուեր էր անիկայ, զնաց ան ցեղին հետ կուռելու: իր ձեռքովը անոնց զլխաւորը ընպաննեց, և կնիկը գերի առնելով բերաւ անուսնացուց իր եղօրը հետ, որն որ Ո. Մարստէն առիթ ունեցաւ Ճամբարը:

Նոր Օհբնոտացի մէջ շատ անգամ աս ողբամբ լիները ստոկալի անդթութեան կը հանդիպին: Ուստի բաւական կըհասարիմք զնել հստ անգղիացի ճամբորդի մը պատմութիւնը, անոր պարզութիւնը չփոխելով: Ապատիրողմի ատեն գերի բանուած կնիկներուն մէջ, կըուէ Քրիստոյ նաւապետը, մէկը կար որուն երիտասարդութեանը և գեղեցիկութեանը համար ամէն մարդ կը մեղքնար: ու ինչ ատեն միւս գերի կնիկները մէջներնին կըխօսէին, անիկայ մէկ զի նատած լուս կըկենար, զրեթէ ցաւալի մը տածմունքներու մէջ թաղուած: Ոեղի ըսին թէ ասոր հայրը երկելի մարդ մըն էր, որ աս կինը իրեն գերի առնողին սպանուեցաւ: և անուանք որ յաղթող կարիճն ալ աս խղճալիէն քիչ մը հեռու նատած էր, և գրեթէ բոլոր օրը հոն կեցաւ: Քաջ երե-

*Տեսա իւնամին պատմութիւնը, Ըստմ. Հայու. գ. եր. 8:

տասարդ մըն էր տախեայ, Աւանելի — Հուկ
պլաստորին եղայցը : Երտոքոյ կարգի տե-
սարաններէն պրմոց որ ակտնատես եղանք,
սովորությանք մինչև իրիկուն հռն կինալու .
ու ինչ ատեն կըպատրաստուեինը անկից
մեկնելու , մէկէնիմէկ բարձրաճայն Ճիչ և
աղղակիներ լսելով ան նայն տեղէն ուր որ
կնիկ գերիները կըկենային , հետաքրքրու-
թեամբ դէպի հռն գացինք : Վ՞ն ատենը տե-
սանք որ ան խղճալը երիտասարդութին այն
պիսի վիճակի մը մէջ էր, որ խխտ բարբա-
րոս սրտերը անգամ՝ ի գութ կըշարժէր :
Յիշեալ յաղթող կտրիճը , աղջկան հայրը
սպաննելին ետև՝ գլուխը կտրեր ու կողովի
մը մէջ պահէր էր, ինչպէս որ աս կըզ-
գեցիք սովորութիւն ունեին . ու հիմա
կողովին հանելով ուր մինչև ան ատենը
պահած էր, ձգեց աս թշուառ աղջկանը
գիշէր : Յանկարծ այնպիսի կատաղութիւն
մը եկաւ ողսումնին վրայ , որ հնար չէ նը-
կարագիքւ . գլուխը՝ ձեռքքը առաւ և ան-
կենդան քիթը իր քթին մօնեցընելով՝ ինչ-
պէս որ մէկդուկ ողջունելու սովորական
կերպն է իշենց մէջը , կեցաւ այնպէս մին-
չև որ բոլորովին թրջեց զանիկայ իր ար-
տասուրովը : Ետքը գետինը իր քովը դը-
րաւ , ու սոյցասուր խեցիի մը կտոր առ-
նելով սկսեց իր մարմինը պատառուտել՝ ա-
նով , ու քանի մը վայրկեանի մէջ անանկ
սակալի տղեղ կերպարանք մը ունեցաւ որ
իր առջե գեղեցիկութեան նշալը անգամ
չմաց : Կոյխ իր բաղսուկները պատառու-
տեց , ապա կուրծքը ետքը երեսոր : Եմէն
մէկ պատառուտածքէն արեան վտակներ կը
հսկէին , բայց այնպէս կըթուէր որ ինքը ա-
մեննեին ցաւ չէր զգար . ու իր սաստիկ
տրամութենէն կաղղած՝ դիւցաղնական քա-
շութեամբ շարտնակեց աս զորդողութիւ-
նը : Խակ ան կտրիճը՝ որ իր անգիտութեամ-
բը աս սոսկալի տեսարանին պատճառ եղեր
էր , մեղի տուած սոտիւմը դիտելով՝ կը
զուարձանար : Ապա ան կտրած գլխայն եր-
կայն և մե մագերէն բանելով , աւաջար-
եց մեղի տուլ , անոյն տեղը կացին մը ու-
ղիլով . գլուխը բանեն էր ձեռքքը ու ամէն
կողմ կըդարձունէր որ աղէկ զննեն . և ը-
որում ծախու աւնող մը չեղաւ , կըկին
իր կողովին մէջը զրաւ զանիկայ :

Քրիստոսի օննդեան օրը որոշվելը անհնարինէ, բայց տարին որոշվութ համար, երկու գլխաւոր միջոցներ կան, որ առեւ տարանիշներէն կըսորվիմք : «Աախ» Մատթ. յ. գլուխ 1 Համարէն յայտնի է որ, «Քրիստոս ծնած էր՝ մեծն չերտղեսի մահուանին առաջ, որ մեռաւ պատեզի առենները՝ չուզմայեցւոց 749 կամ 750 թուականին . որ Գիոնէսիոսից թթ հասարակ թուականէն ըրբ հինգ տարի առաջ կըլլայ :

Երկրորդ՝ զ աւկասու դ գլուխ 1, 2, 23
համարներուն նայելով, Յիսուս երեսուն
տարեկանի չափ էր, Տիբերիոս Կայսեր թա-
գաւորութեանը հնգետասաններորդ տարին :
Գամքը որ Տիբերիոսի կայսերութեան սկիզ-
բը, թէ որ իր մինակ թագաւորութեան ա-
տենէն հաշուեմք, 767ին պիտի ելլէ . բայց
թէ, որ հաշիւ ընենք ան ժամանակէն, որ
(Օդատոս դեռ չմեռած իրեն կայսերակից
անուանեց զՏիբերիոս, պիտի ելլէ 765ին,
Աւոտի Տիբերիոսի հնգետասաններորդ տա-
րին՝ Հռովմայեցւոց կամ 781ին և կամ 779
ին պիտի ըլլայ, ուրիշ երառնը պակե-
լով՝ Քրիստոսի ծննդեան տարին պիտի ըլ-
լայ 751 կամ 749 թուականին : Վասնց մէկը
Դիսնէսեան թռւականէն երկու տարի ա-
ռաջ է, և մէկալը չորս տարի : Ա երջա-
պէս աս երկու միջնցներովը զանուած հա-
շիւներէն ընօհանապաէս հասանաւած է

*Exiguus

թէ քրիստոսի օննունդը հասարակաց թուականէն չորս տարի առաջ եղած է :

Բայց սակայն Դիմուկսիոսի սխալմունքին որչափ ըլլալը անստոյգ է, թէ երկրու տարի, չորս տարի՝ կամ աշ առելի ըլլալը ճշգիւ որոշելը անհնարին է. վասն զի նախ ստոյդ չեմք գիտեր, Դուկաս երբ կըսկսի հաշուել Տիբերիոսի թագաւորութեանը սկիզբը, (Օգոստոսի մահուանէ՞ն առաջ թէ ետքը : Խրկուպի՞ Դուկաս կըսէ, Յիսուս ասկսէր էր երեսուն տարուան ըլլալը) . ասիկայ ճշգիւ չորտշեր բանը : Խրորդ՝ անստոյգ է թէ Հերովդէս Երբ մեռաւ, 749ին թէ 750ին, նմանապէս թէ անոր մահուանէն որ չոփ առաջ մեր Փրկիչը ծնաւ :

Իսկ քրիստոսի օննդեան տօնին վրայալ, բնաւ մէկ վկայութիւն մը չունիմք, թէ առաքեալները, կամ առաջին երկրորդ՝ ու երրորդ դարու քրիստոնեաները կըկատարէին զանիկայ :

Աս սովորութիւնը չորրորդ դարուն կէսին սկսած է : Ասոր համեմատ Սուրբն (Օգոստինոս որ ան դարուն վերջերը ծաղկեցաւ, թէպէտև կըխոստովանի թէ իր ատենի քրիստոնեանները աս տօնը կըկատարէին, բայց կըսէ թէ ան սովորութիւնը ոչ առաքեալներէն ոչ աշ ընհանուր ժողովէ մը հաստատուած է : Տէ . (Օդու . բՀառ . 55 նուակ : Նմանապէս Աիկոն ժողովէն առաջ եղող եկեղեցւոյ Հայոցերը իրենց զրութեանցը մէջ ոչ միայն բան մը չէն ըստ օննդեան տօնը կատարուելուն վրայով, այլ նաև քրիստոսի օննդեանը թուականին վրայ աշ անհօգութիւն մը կըցուցընէն : Անոնց մէջ քրիստոսի օննդեան օրուանը վրայով զրեթէ ուրիշ խօսք չկայ բացի աս հետեւեալ խօսքէն, որ կողմէս Աղքաքսանդրացին կըսէ . Ական ոմանք որ առելի հետագրգութեամբ (ոքուազուազու) կընշանակէն ոչ միայն քրիստոսի ծնած տարին, այլ նաև անոր բուն ծնած օրը, որ կըսէն թէ (Օգոստոս կայսէր 28երրորդ տարւոյն մայիսի քսանին պատահեցաւ : Եւ Պատիլիդոսի հետեւողները քրիստոսի մկրտութեան օրուանը տօնը կըկատարեն, որուն նախընթաց գիշերը կարդալով կանցունէն, և ասոնք կըսէն թէ Տիբերիոսի հնդեւտասամներորդ տարին յունվարի 10ին էր մկրտու-

թեան օրը, բայց ոմանք կըսէն յունվարի 6ին էր : Բայց իր չարչարանաց ժամանակը հետագրգութեամբ քննողներէն, մանք կը հաստատէն թէ Տիբերիոսի վեշտասաներորդ տարուան մարտի 22ին էր : Ամսնք կըսէն թէ ապրիլի 21ին էր, և ուրիշները թէ ապրիլի 15ին քրիստոս չարչարեցաւ : (Քիրաւի ամսնցմէ ոմանք աշ կըհաստատէն թէ քրիստոս ապրիլ 20ին կամ 21ին ծնաւ) :

Աղբան Եղիշ . Սորոյան գիշեր . Երևան . 340.

Յիմարներու հետ կարուելուն եղանակ :

Յիմարն՝ եր յիմարութեանը համեմատ մի՛ պատասխաներ, որ չըլլայ թէ գուշն աւ անը նմանիս :

Յիմարն՝ եր յիմարութեանը համեմատ պատասխանէ, որ չըլլայ թէ իսքը եր աչքն գիտուն երեայ : Առակ . իդ . 4, 5 :

Ամէն տեղ յիմարներ կըգտնուին, ուրոնք նաև ընդհանրաբար ինքնինին շատ գիտուն կըհամարին : Թէպէտ տղէտ են, սակայն կըկարծեն թէ շատ գիտէն . և թէպէտ շարունակ յիմարական խօսքեր կըխօսին, սակայն արհամարհանօք կընային ուրիշներուն որոնք գիտուն են և իրենց ըսածը աղեկ կըձնանչնան : Յիմարը ափու աչքին առջին խելացի պատասխան տուող եօթը մարդէ տեղի գիտուն կերեայ : Առաջ . իդ . 16 : Ուստի ինչպէս վարուելու է անոր հետ . թէ որ իրեն բան մը ուղենք իմացունել, ահա ինքը մեր գիտցածէն տեղի գիտէ, ու մեր տուած տեղէկութիւնները կարհամարհէ . և թէ որ փաստերով իրեն ցուցնել ուղենք, մեր փաստերը չէն կինոր տպաւորութիւն մը ընել իր մոքին մէջ, ու նաև միշտ աշ կըպարծի իրքե թէ յալթութիւնը ինքը ստացերէ : Խելացի և մը տաւոր մարդու հետ վիճաբանել կըլլայ, բայց ովկ կընայ յիմարի մը հետ վիճաբանել :

Սոլորնն վերի համարներուն մէջը կիմացունէ մեղք թէ աստնկ բնաւորութիւն ունեցողնն մը հետ ինչպէս վարուելու է . Վախ կըսէ . Աշխիմարին իր յիմարութեանը համեմատ մի՛ պատասխանէր, որ չըլլայ թէ դուն աշ անոր նմանիս, թէ աշխիմար ձեւաբար անոր պէս, զուն աշ անոր քեզի բացարկին ձեւերը բանեցունելով : Վախ միայն յիմարական կերպերով կըխօսի, թէ որ դուն աշ անոր յիմարութեանը պէս պատասխանէս, կամ անոր ձեւերովը, զուն աշ

անոր կընմանիս, ճիշդ անոր պէս յիմար մըն աւ գուն կըլլաս”։ Բայց երկրորդ՝ երբ իր իր յիմարական եղանակովը ճշմարտութեան դէմ խօսի, պէտք չէ որ հանդարտ կինսնք և բան մը ըրտենք. ոչ աւ հաստատ վիճաբանելու եմք իրեն հետ, բանզի ան աւ յիմարութիւն կըլլայ. հապա պէտք է որ “Իր յիմարութեանը համեմատ” խօսիմք անոր հետ, քո անանի մէկ կերպով մը ինտոր որ իր յիմարութեանը կըլլայլէ, ու նաև այնպէս՝ որ իր յիմարութիւնը յայտնի ըլլայ։ Ուստի առջի “Իր յիմարութեանը համեմատ” խօսքը, կընշանակէ երեւ ոչ յիմարան որ, ինչպէս որ ան համարին վերջի մասէն յայտնի է, առոր ըրլայ թէ գուն աւ անոր նմանիս”։ Բայց նյոյն խօսքը երկրորդ անգամ կըկնուած ուրիշ նշանակութիւն ունի, քո “Իր յիմարութեանը յայտնելու յարձու եղանակն ը”։ ինչպէս որ յայտնի է հռն նըշանակուած առ պատճառուէն. “որ ըրլայ թէ ինքը իր աջքին զիտուն երեայ”։ Ուրիմն պէտք չէ որ յիմարի մը իր յիմարութեանը համեմատ պատասխանենք, երկրորդ նշանակութեանը նայելով, քո ան կերպովը որ իր յիմար ըրլալը թէ իրեն և թէ ուրիշ ներուն յայտնի ընենք։

Օրինակի աղակաւ, մնապարծ անհաւատ մը որ պատմութեան վերաբերեաւ բան մը չպիտէր, այլ միայն մէկ քանի փառ տեղէ մը գտած ըլլալով ինքնինքը ամէն բան կատարեաւ զիտցող սեպելով երբոր կըսէ, “Չեմ հաւատութէ Վարուածաշունչն Հնդամատեանը Ոնվէս գրած ըլլայ, ինչու որ Ոնվէսէն շատ տարիներ ետքն ու գիր գրել զիտցուած չէր”։ և ոս ըսկով, կըցուսայ որ ամէն լսողները իր զարմանալի տեղէ կութիւն ունենալուն վրայ հիման։ Փէտք է մեղի որ ասանկ մարդու մը հաստատ վկայութիւններ բերելու ջանակ, թէ Ոնվէսէն առաջ գիր գրել զիտցուած էր. քանզի աս է անոր ուղածը որ ան վկայութիւններուն ճշմարիտ ըլլալ ուրունայ և քննութիւնն ընելու մէջ իր յաջողակութիւնը տմէնուն ցուցունէ։ Չե, աւելի յարմար պիտի ըրլայ ասանկ յիմարի

մը իր յիմարութեանը համեմատ պատասխան տաւ միայն հարցունելով՝ “Աւաղաւ չէմ”, պարզն, չըստանքդ Ոնվէսի ժամանակին ո՞ր տարին ծնած ես”։

Պահպանելու ընթացքուն շնորհը։

Օարդասէր օրիորդներուն հասկրցունելու համար թէ որքափ նեղութիւն կըկրեն ան արհեստաւորները որ իրենց հարկաւոր եղած զնտասեղները կըշնեն, պէտք էր որ անոնցմէ մէկը տարուէր ան ընդարձակ գործատունը, ուր տեղ հաւաքուեր կաշխատին խել մը մարդիկ հազիւ թէ հանդերձ հագած, զգոյն երեսով, սև ընտերով, կարմրած աչքերով ու գրեթէ կանանչ մաղերով, և ըստէր անոր. “Ալբաննենս աս մարդիկը. ահա ասոնք քիչ քիչ ինքնինքնին կըթունաւորէն. շատերը թորածէու կըմունին, ժամանակ մը աս արտառոց արհեստը բանելուն ետեւ. ասոնց մէկը ըկրնար շարունակել ասանկ աշխատութիւն մը իր տորիքը քառասունը անցնելուն ետեւ. և աս ամէն նեղութիւնները քեզի համար են”։ Անշուշտ ան օրիորդը պիտի ցաւտայ քու խօսքիդ, մինչեւ որ իր աշուլներովը շտեսնէ արհեստաւորներուն զնտասեղ շնենք։

Գաղղիայի մէջ 1540էն ետքը մոտած է զնտասեղ գործածելու սովորութիւնը։ Կատարինէ Հուարո՞ Խնլիկոս և թագաւորին կինը, Ենգղիայի մէջ մոցուց զանոնք 1543 ին։

Գնտասէղ մը շնուելու համար պէտք է որ յաջորդաբար տասնըրութը գործադուլութիւն ըլլայ, ոլտնց ամէն մէկը գործառուններու մէջ զատ արհեստ մըն է, և ամէն մէկ գործառոր միայն իր արհեստը զիտէ։ Քանզի արցըրին թէլը կըմաքրին, որ բոլորովին սեցած կելք զարբնոցէն, ճախարակի վրայ կըփաթեն, կըպրկին որ շոկուի, և շոկուածը ինչ մեծութեամք որ զնտասէղ շնել կուղեն նոյն չափովը կըկորտեն. ետքը սուր ծայրերը կըշնեն, կըսրեն զոննք, կըկորեն և կըպատրաստէն առանց զլուխ ունենալու ասեղները. անոնց զնտիկները կըշնեն, զանոնք կըկըտրէն, կըկը-

11 էրեհն։

լորցնեն, կըսաբդաբեն, կըճերմկցնեն, անագոլ կօծեն, կըջրցնեն, կըմաղեն ու ետքը. թղթերը կըծակեն ու գնտառեղնեւ ըստ անոնց վրայ կանցնեն :

Այէկ ժամու մէջ 600 գրկաչափ արդյոյէ
թել պլրկելով կընան շտկէլ . և որովհետեւ
թել շտկողը երեսուն ոտնաչափ երկայն
տախտակի վրայ վազելով աս գործողու-
թիւնն կընէ , հաշիւ ըրած են որ մէկ ժա-
մու մէջ կէս փարսախ տեղ երթալու չափ
կըքալէ : Գնտիկներն ալ ուլրած արդյոյէ
թելով կըշինուին , որ գնտասեղին թելէն
բարակ է : Յաջողակ արհեստաւոր մը՝ օրը
ինչուան 144,000 գնտիկ կընայ կտրիէ :

Գնտասեղ շինելու արհեստը առողջութեան վնասակար է, վասն զի ժանգը որ պղնձին ոքսիտն է թոյն մըն է . և որչափ աւելի բաժնուի մետաղը՝ այնչափ վնասակար է ան : Ուստի գնտասեղ շինողները՝ որոնց յետանաքարը՝ խիստ բարակ փոշի մը կըհանէ, շատ վնաս կըկրեն անկից : Մո փոշին անոնց քթէն բերնէն մտնելով քիչ կամ շատ ստամոքսնին կիջնայ, թէպէտեղուշութեան համար երեսնուն դիմացը ապակի մըն ալ կըզնեն . ասանկ ալ իրենց մազերուն վրայ երեցած կանաչութիւնը յիշեալ ժանգէն է : Շատ անգամ մէկ գնտասեղ մը ոչինչ բան մը կըհամարիմք, բայց չեմք մտածեր թէ որչափ զժուարութեամբ շինուած է ան, և որչափ մարդոց կեանքը կարճըցունելու հաղորդ եղած է :

የመ-የከተ ተመ-መሆኑ እና ተመ-ኋይኑ

Աղառուատի անսապատին մէջ երկու գերեզման կայ, որոնց քարերուն վրայ գրուած տապանագիրերէն կիմացուի, թէ երկու ձամբորդ թաղուած են հոն, ոլոնք ան նոյն տեղը մեռեր են :

Կըսեն թէ աս Ճամբորդնելուն մէկը հա-
րուստ վաճառական մըն էր , և մէկալը
ուղուապան մը : Առջինին ջուրը հասեր էր
Ճամբան , և մէկալն ալ միայն մէկ ջուրի գա-
ւաթ մը ունէր : Ա աճառականնը իր աղքատ
ընկերէն ծախու առաւ դաւաթը՝ տասը հա-
ղաք տուգաթ վճարելով անոր . քայց լինչ
օգուտ որ աս թանկագին գտաւթը չկրցաւ

Պահպանն է զանիկայ որ չմեռնի . երկուքն
ալ սաստիկ ծարւութենէ տանջուած մի
ռան , աս զարքէլ առուտուրը ընելին
եմե :

Այս, գարշելի առուտուբ մըն էվ ան .
բայց մարդիկ միթէ ամէն օր ասոր պէս
գարշելի առուտուբներ չե՞ն ըներ : Եւ
խարհիս մէջը ի՞նչ աւելի հասարակ է
մարդոց քան որչափ աս վաճառականին հե-
տևելով՝ ինքընքնին իրենց ընկերէն նա-
խապատիւ սեպէլը : Վամասապէս՝ չե՞ որ
ուղարականին ըրածը կընեն հասարակօրէն,
սուտ բարիքը՝ ճշմարիտ բարիքէն աւելի
պատուելով :

Ես նաև ցըցի եմ որպէս պատճեն եմ - իւրոք:

Հատանգամ կը պատահի որ հունձի ժամանակը յորդ անձրես կուգայ, և աս պատճառաւ ցորենը գեռ աղեկ մը չորցած շըլլար երբ որ շտեմարանը կը զննեն. անասենը դժուարին է անոր պահպանութիւնը : Ուստի պէտք է որ տաքցընելով չորցնեն ցորենը փառն մէջ, ինչպէս որ երկրագործներէն ունանիք Կաղղախյի մէջ ասանկ կը նեն, որն որ շատ դիւրին բան մըն է : Փուռը կը գոցեն՝ հացը հանելէն ետե, և երկու ժամ կը թողւն որ պաղի : Ետքը ցորենը կը թցունեն փոռն մէջ, և քասուունը ութիւնը ժամ անցնելէն ետե կը հանեն անկից ըստ բաւականին չորցած : Իսյց պէտք եղած աստիճանը զանելու և զգուշանալու համար որ ցորենը չայրի, կտոր մը թուղթ փուռը ձգէ, որ եթէ շատ տաք է նէ թուղթը կը բռնկի . քիչ մը տառենէն ետքը վերըստին նոյն փորձը ըրէ, և շարունակէ մինչև որ թուղթը աղեկ մը չորցած դուրս հանես առանց իստենալու : Մնաւենը լեցուր ցորենը փըռան մէջ . վասն զի ան մեղմ տաքութիւնը կը չարդէ ցորենին մէջը եղած ճճիները : Աս կերպ չորցուցած ցորենին ալիւրը աղեկ կը լլայ, աւելի ջւրը կը վեց ցունէ, և դիւրաւ կամի :

Ա, ակ ցորենն ալ երկար տառեն կը պահուի, ու ցանուելու ալ կուգայ, բնականաբար չորցածին պէս : Փառն կամարին մինչև ութիւնը թթաչափ մը նացած կը նայ մարդ ցորեն լեցունել :

Վրիսառնեայ մշ՝ որ աշխահիս մէջ իր թշնամիներէն պաշարուած կապրի , առանց իր պահապանին պէտք չէ որ ամենեին գուրս ելլէ :